

ՊԱՏՄԱԿԱՆ

ԵՍՊԵՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԽԸՆՎԿԻՔ+ ԹԱԳԱՌՈՐՈՒԹԻՒՆ ԼԱՏԻՆԱՑԻՈՑ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ+ (ՀԵՐԱՆՀԵՐԵՆ :)

Գ. ԵՕԹ.ՆԵՐՈՐԴԻ

ՀՅԱՀԵՐՐԴ և ՊԵՏԵՐՐԴ Էպալիտուն+
չ 1217 և 1228:

Հինգերորդ խաչակրութեան ժեռք զարկին 1217 ամի Հունվարացիր խըեանց Թագաւոր Անդրէ Բ.ի (*) հրահանատարութեամբ: Վենիցիական նաւեր հասուցաներով զնա մինչ յԱքեայ, Անդրէ միաբանեցած ժան Երիշնի նետ, որ կրէր Երուսաղէմայ Թագաւորութեան մականունն, եւ կիպրոսի արքայի նույնինետ (**):

Ժան Երիշն մի ազնուական զինավարժ էր, որ բախտ որոնելու զարով ի Պաղեսախն, խը զաւտեան երկրորդ օրն արժանացաւ նորա զուման: Ամօրի Բ. մեռանելով ի 4 Ապրիլի 1203՝ Թագաւորութեան իրաւունքն պատկանէր Կոնստ Մօնաքէրայի եւ Նվարէլի զուեր Մարիամին. Բրին ամուսնանալով ընդ նման հրահանարակուց արքայ Երուսաղէմայ: Արժանի էր որ այդ անունդ մի յորջործումն ըլ մինէր:

Ընդ Անդրէի եկած խաչակիրք առին մի քանի ամբարձ բարձր, բաց ի յարձակման թափօր լերան՝ Երուսաղէմայ եւ Կիպրոսի Թագաւորքն լիենով Թողուցին Հունվարացիքը: Այս ճարուածս, ճախտող լուրերն, զօր Անդրէ ընդունեց, եւ մի ծանր հիւանդութիւն բանագատուցին զնա վերադառնալ ի 1248 ամի իւր Թագաւորութիւնն, ըլ նայեցեալ բանադրանաց, որ Երուսաղէմայ պատրիարքն սպա նայր:

(*) Անդրէ Բ. դուրս Կրօսից Թագաւորեց ի Հունվարին 1203-ին, այս թագաւորի կինը, Ֆերրուզն, որ մի ճարտար իշխանութիւն եւ որ Անդրէի թագակալութեան ժամանակ ի Կարմիր—Շիռախին կառավարեց աշխարհնեն, արքունուց 28 Սեպտ. 1215 Մազենաների ժեռաբք (Հունվարից տագալիք): Անդրէ նոյն է Ա. Եղիսաբէթի, որ խիստ հաչակուոր է, որպէս պաշտպանի բանատեղաւթեան: Եթու Անդրէ ուղեւուրտեց յիշիմին—սուրբ, պատկեց ի 1249 ամի իւր քոյնի Հարաստանի իշխանութեան թագաւորի զումը նետ: Մեռաւ այս իշխանն 1253:

(**) Հունդ ի 1249 ամի տօւաւ խը բոյքը ի կնութիւն Աւելն այսց Բաղուօրին:

1210պուտ Աւատրիոյ դուքսն, Ոթոն Մերանիոյ գուրան եւ Գերմանացի շատ հոգեւորականք, զոր խաչակրուել էին ընդ Անդրէի, զիս ամին Հունվարացւոց զնալէն զինի: Գլուխ Հոլլանտիու դուքսն ի 1218 ամի բերաւ նոր զօրաւիզը, որը էին Յորիզօնը եւ Կոլոյնի բնակիչն: սորա հաստանելով ի 1. Ելզան օժանդակել էին Փորթուգալի Թագաւոր Ալֆոնս Բ.ին Ալբակարի պատերազմի յազմանակն կանգնելու ի 24 Հոկտեմբերի 1217 ամի:

Միամարով ապա խըեանց Պաղեստինոյ ընկերաց ցաց հետ զնացին յարձակել զհամիէթ: Եղիսաբոսի Այուբեան սուլթան Մեհիր - Քամբլի (Կունցենդ Մէլլը - զին ի բրիսաննեայ պատմագրայ) եւ իւր Եղրոր Շարֆուլտին Պամասկոսի սուլթանի նկրամունքն բաղարք քրիելոց համար ի գուր Եղին, ի 1249 հոյնի: Յ բարաբն անձնատուր եղեւ խաչակրաց: Մելիր - Քամբլ յահմամաց շահնաէտ առաջարկութիւնը արաւ Քրիստոնէից, նուիրամ էր Երուսաղէմն եւ ճշմարիտ խաչն բոլոր բրիսաննեայ դերիների նետ ի միասին: Պէտած Կարդինալն, որ փոխանորդն էր պապի, ընդունեց: Քրիստոնէից զօրքն, որ յառաջացել էր զէպ ի Գանձիրէ, բազում նարուածից ենթակայ Եղին եւ ոչ անապան այնպիսի աստիքի վտանգաց հանդիպեց, որ պարտաւորեցաւ առնել ութնամեայ ժամանակով խաղաղութիւն եւ թողուլ Մահմետականաց՝ սրաէս սպատի Երուսաղէմայ Թագաւորն, կորցինալ — փոխանորդն, Բաւերիս գուր Լուին, որը Յորէտէրիկ կայորն յիել էր նորեկ զօրօր: Սուլթանն վերսախն տէր Եղաւ Գամբէթի եւ յիստ դարձաւ պատանդըն. այսպէս եղեւ սկիզբն եւ կատարած Հինգերորդ խաչակրութեան առանց արտադրելոց որ եւ իցէ բարեբաւտիկ ելը:

ՅԵՐԵՎԵՐԵՒ Բ. ԶԵՐԵՎԵՐԵՎԵՐԵՐ ՅԵՐԵՎԵՐԵՐ ԵՐԵՎԵՐԵՐ:

Յերէտէրիկ Բ. (*) տիսուն էր խաչակրուիլ: Ոնորիոս պապն, որ զանազան պատճառք ունէր հնուացնելոց

(*) Յննօսան Գ. պապն բանադրելով զըթոն գ. կայսր Դերմանից, կացոյց հուկակայոր զերէտէրիկ, որպի Հենրիկոս Գ.ի., որ զինի մանուան Ոթոնի Կունցաւ Յերէտէրիկ Բ: Սա էր բաց ի առ սկսագման, անընկնիւ ի դժբախտութեան, խոհին եւ ճանապեզ, արքար եւ պթած, այլ եւ զեղեցկաղէմ, թէ եւ սակառիկ մի շատ սիրէր զեղեցիկ սեռն, գլուքը Խուակերէն, Գաղղիիրէն,

զնա, ի բագում նուսազս յիշեցոյց իւր ուխտն, եւ չուտով մի առիթ գտաւ արծարծել կայսեր անձնական փառքն Առըր - Երկրի տիրապետութեամբ: Հին դերօրդ խաչակրութեան աղյուղամ ելքէն յետոյ ժան - Երիէն Երուսաղէմայ Թագաւորն եկել էր յԵւրոպա ի խրախոյ՝ եւ զօրակի որոնելոյ: Ֆրէտէրիկ կայսէն կորուսանելով ի 4222 ամի իւր կողակիցն, պատի ի բանադնացութիւն մտաւ ընդ կայսեր եւ պատկեց ըզ նա ժան Երիէնի եւ Մարիամ Մօնտէրիայի միակ դասեր Խօլանդի ննա: Այդ պասկապրութիւնդ տեղի ունեցաւ ի 4225 ին, եւ որովհետեւ Երուսաղէմայ Թագաւորութեան իրաւունքն պատկանէր Խօլանդին, ի կողմանէ իւր մօր Ֆրէտէրիկ առաւ Պաղեսամայ Թագաւորական ափուղան, թէ եւ Երիէն զայդ յափշշտակութիւն համարեց:

Կապորն իւր չուն սրոշել էր ի 4225 ին, բայց այն սակաւառը արգասիքն ժան Երիէնի ուղեւորութեանց, որ արել էր ի Գերմանիա, ի Սպանիա, յՈնդիա եւ ի Գերմանիա, երեւէր որ այդ երկիրների ազնուականութիւնն կորուսել էր անդրածով եան արշաւանց փափազն, պատճառ հայդայթեցին նմա ինդրել յապաղումն մինչ ի 4227: պատի շնորհեց այն թէ ութեամբ՝ որ եթէ զանցառութեան տայ իւր խոստմենքն՝ բանապրեալ լիցի, բայց զիս պայմանաժամն յաւարտ շնասած! Անորիս մառաւ ի 48 Մարտի 4227:

Արարիէն, Յուլիարէն, Լուսիններէն բաց ի իւր մարենի լեզուից, որ Եթին զարում մեծ բան էր: Սյս կազմու առաջնան եղիւ որ բերէ տուա յուսումնա այլ երկիրներից բազմազն կէնդունիք, որով ուղու, փար, առիւծ, եւ այն, պահէր ի պէտիքի սի ասուպաշխական մերինայ, զոր եղիպասի սուլթանն էր նուիրել: այդ էր մի փառ գեղաօրէն զարդարեալ, որոյ ոչ անոննիք էին արդարական եւ յունի ծագումն, նոց շրջանին, զիշերուայ եւ օրուայ ժամնիքն եշանակիքն: Ինք իննեւ զ հանձարեղ բանաստեղ, զիշ յօրինէր յասպան տաղը, որպէս եւ իւր որդիք: Յանձախուն ընդդիմանալով պատական յաղթանարութեանց, բանադրուել էր ի նոցանէ: զորա պատճառաւ է, որ պատականութան մայի արքանեալ տան Ֆրէտէրիկի ուխտարոււ, անզութ, Երեսակիրու մակնաւունքն: Տաղրիմ նուի մնզ այդ պատմագրաց կրբու եւ արքանութեամբ լի խօսքեն, փառ զի բանի բանի մասնակիքը գովին զՖրէտէրիկ, որպէս իսկ ախուր մի ծշմարտ ացրայք. թէ եւ արժանի է նմա մի զոգս յաւդիմանթիւն մի ժամանակ իւր բոլոր միտոն տաղով Լուժբարդիան հունմեռաւ, անոնց բոլոր զերմանիան: Իւր կըսական զօրութիւնը նուազերակ մեռաւ Ֆրէտէրիկ արծակւեցով ի բանապահաց իւր Սօնքրուայ ամենասիրելի որդւոյ բաղկաց մէջ ի 45 Դեկտ. 1230, զիս ըրացուցած իւր Երդ հասակն:

Իւր յաջորդ Գրիգոր թ. ն օծման յանդ առնելին գլխի յիշեցոյց անմիջապէս կայսեր այնքան ստիպեալ էր պատի, որ ինքն անձամբ կարդինալի պաշտօն վարելով ներկայացրաւ խան Ֆրէտէրիկի. բանզի համայն աշխարհն մեծ խորհուրդ տածէր կայսեր ի Պաղեստին ուղեւորութեան վերայ. այդ պատճառաւ բանանայագետն վկարազանայով պարգևել որ եւ իցէ յապաղումն, հարկադրեցաւ կայսրն նշանակիլ նանապարհորդութեան միջտ ժամանակն որոշեալ ժամանակէն առաջ բազմաթիւ խաչակիրք հասին ի Պուլ միակ Անդիխան հայթայթեց 60,000 անձինք: Ընդհանուր ժամանակութիւնն նշանակուեց ի Երինտ, ուր կազմ էին նաւելն. ամարային չերմութիւնքն ծնուցին հիւանդութիւնը, որ խաչակրաց մեծ մասն ի կորուստ մատնեց:

Սակայն կայսրն առարից մեծ բանակութիւն պարէնի եւ ուտեսափ, ու բնին եւս մոտաւ ի նաև յ8 Սեպտ 4227 Տուրինժի Լամսպրափ հնետ. անտի ժամանեցի ի նաւահանդիսան Օտրանտօսի, հաւանականարար բաժեշտ խնդրելու իւր ամուսնէն գիռ հազիւ համած Տուրինժի Լամ տղրաւն' լնիմուեց ի խաչակիրս արիապիտող յւանդութիւնէն, ինքնին կայսրն այնպիւի ուժդնաբար բռնուեցաւ, որ անմար թեղեւ մանապարհորդիւն. յոլով խաչակիրք վերադառն, այլը հասին ի Պաղեսամին առաջնորդութիւնը Ամբուրդի դրսին: Պատի հաւանութիւնն չը կարէ լուծանել մի նուիրական երդումն, բանապրեց զՖրէտէրիկի, առանց ինչ նարցարմութիւնն, ի 29 Սեպ. 4227: Բուռն Թղթակցութիւնը տեղի ունեցան կայսեր եւ պատի մէջ, միտքերն զառնացան առաւել բան զառաւել, զրեցին հայդոյանը եւ յաւուր Աւագ Հինգշարթի 4228¹ Գրիգոր թ. Վերսատին արծակելով բանապրանաց ահաւոր շանթն սպառնայաւ հրատարակել վկայսրն անկեալ Սիկիլիոյ եւ Պուլի իրաւունքն, որդ էին պարգևական զաւառք Եկիրդեցոյց. կայսրն ի փոխարինի գործեց մի բան, որ պատի ծայրանել վշտակրութեան առիթ նկեւ. Հռովմայ Գրէտէիան²) ընտանեաց մէջ,

(*) Կոհրատ Գ. Գերմանիոյ կայսրն տալով Համբար դասութիւնն Ալպեր ուրէ կոչեցնալ Սաքսոնիա Լանգրավին, Հենրիկոս Գոռակ Սաքսոնիոր զութսն, որին պատկանէր Գուլարի դրսութիւնն, զէնք զեր առաջ կայսեր դէմ, որոյ առագաւ կայսրն եւս առնե-

պապերի ամենասատելին էր Ֆրանժիպանի դերզառ տունն. կայսրն զնից այդ ընտանեաց բօրոր կալուածքն եւ զամենեսին ի մի զաւառ վերազրելով յանձնեց նոյն ֆրանժիպանի ընտանեաց. ուստի Ֆրէտէրիկ այսու տնեցաւ հապատակը ի ծոց Հռովմայ:

Այս Ֆրէտէրիկ աօրքայս կամենալով ապացուցանել բոլոր աշխարհի, որ իւր հիւանդութիւնն կւողիք չէր, անուանեց Սարկէտի դուրս զնայնօդն փոխանորդ իւր Խոտարկան իշխանութեանց, եւ Երանելով ի նաւ ի 44 Օգոստ. 1228^ի հասաւ Ռլքեայ յ8 Ռեպահիմերի Պապի յղացած միտքն լինելով ի խառնակութեան ձղել զկայսր, դիւրութեամբ յիստ չէր կատել իւր Արպատակէն, ուստի պատճառեց թէ Ֆրէտէրիկի սակաւաթիւ զօրքն չէր կարող կատարել երգմնեալ ուխտըն, այլ այդ էր ի կողմանէ կայսեր մի խորամանկութիւնն պատրիել զաշխարհ եւ զեկիեղեցի. այդ պատրուակաւ անցոնելով մի բանադրեալի մեռոք կազմած մեռնարկութիւնն, որ զեռ հաշտ չէր ընդ եկեղեցւոյ, մեծ խոցնդոտից եւ արգելաց հեղինակին ինքըն եղեւ, բանզի կրկնեց Ֆրէտէրիկի բանադրանքն եւ առաքեց երկու Ֆրանչիսկեանք ի Պաղևատին պատուիքելոյ պատրիարքին, նազեւորական կարգաց Գերմանացոց եւ ի հակիրմ բան համայն քրիստոնէից, մի՛ մնազանդել կայսեր հրամանաց: Իրաց սոյնափսի վիճակն զեկ զՖրէտէրիկի ի խորին շփոթութիւնն, մանաւանդ որ նա չգտաւ իւր ցանկացածի պէս Սիրիայի դործոց զրութիւնն:

Թռի թէ նա չէր մեռնարկել Երուսաղէմայ տիրապետութեան այնպիսի նուազ զօրութեամբ եթէ չնրաւիրուէր ի Մէփր - Քամըլէ Ե. Ազգապոսի Սյուրեան սուլթանէն. վերջինս սրատերազմ ունենալով իւր եղրօր Գամասկոսի սուլթանի նիտ, կոչեց զՖրէտէրիկի նեցուկ կալ ինքեան. սակայն Գամասկոսի սի սուլթանն վատամեռիկ լինելով ի 1227 ին՝ Քամըլ որպէս սւագ Այուրեան աան՝ դրանել էր զգաղես-

տին առանց որ եւ իցէ բան Թողլոյ իւր եղրօրորդւոյն բացի Դամասկոսի իշխանութենէ. եւ այսպէս ի բարեկամութենէ գարմել էր Թշնամի Ֆրէտէրիկի:

Երբ երկպառակութեան առաքեալ երկու ֆրանչիսկանը հասին, խաչակիրը ի բաց առեալ զԳերմանացիս, զՃենուացիս եւ զՊիղացիս հեռացան ի կայսրէ, որ գտանուէր ի ձաֆա ընդ 800 ասպետու եւ 400 հետեւակո. Կղիպտոսի եւ Գամասկոսի սուլթանաց բանակին օթակայած էին իւր զօրաց շուրջն: Երկու յիշեալ սուլթանաց միմեանց համար ունեցած նախանձն, Ֆրէտէրիկի եւ Քամըլի ընդ իրեարս յղացած անմնական յարգանքն հաւանականաբար նդին առիթ մի յանկարծական պատահարքի: Ի 48 Փետրվարի 1229ի սուլթանն եւ կայսրն հանտառեցին առանամեայ զինազուլ. որոյ զօրութեամբ Երուսաղէմա Թագաւորութիւնն նողուեց բրիստոնէից այնու թէութեամբ՝ զի վերջինքս ունենան իրաւունք վերականգնել կործանեալ ամրօցըն, խակ սուլթանն չունենայ իրաւունք կառուցանել նորն: Քրիստոնէայք խոստացուն պահել մզկիթըն եւ Թոյլատրել մահմետականաց գալ յուխտ սուրբ վայրաց, զոր յարգեն հանգոյն քըրիստոնէից, թէ եւ մուսուլմանք պիտի մտանէին անդ անգէն եւ չընակէին յԵրուսաղէմ:

Ի 47 Մարտի 1229ի, 42 տարի Երուսաղէմա առմանէն զիմի Ֆրէտէրիկ Բ. մուս անդ, բայց կրքին գժութիւնն չառթերու պատճառու ներկայ չը գանուեցաւ պատարագին, թէ եւ չը կամենալով նրաժարուիլ իւր իրաւունքին, երբ կատարեցաւ պատճառըն՝ զնաց յԵկեղեցի եւ առնելով թագն, որ դրաւած էր սեղանի վերայ՝ զրաւ ի զրովս իւր: Երկրորդ օրն կեսարիոյ եպիսկոպոսն խափանեց բոլոր եկեղեցեաց ժամերգութիւնն: Պատրիարքի առ պապն ուղիեալ մի նամակն աւանդեալ մեզ արժանահաւատու Մատիէօ պատճագրից, հաստատում է, որ նոգեւորականի այդպիսի վարդեցողութեան պատճառն էր իւր ինքնամ միրութեան վիրաւորուիլն, ըստ որուէ Ֆրէտէրիկ իրեն ևետ չէր խորհրդակցել: Տաճարականիք, որոց կար զապեան էր յայնժամ զետրու Մօնակըլսէ, յայտնել էին մի մասնաւոր ասելութիւն կայսեր դէմ: Հաւատում են անզամ՝ որ մի օր զրեցին Քամըլի, թէ զիւրաւ կարօց էր մերքակալել զկոյսր, նորա ի Յարգանան ուխտականացութեան ժամանակ, սակայն սուլ-

ուլ Հնիրիկոսէն թաւերիոյ դրսութիւնն տուաւ. իւր եղրօր 1էօպուրին Այդ միջոցում Հնիրիկոս մեռանելով, իւր եղրօրց գուելքուն սկսաւ կատարագմել կայսեր նետ, եւ թէպէս յազմուեցաւ, բայց մնունդ տուաւ երկու կուսակցութեամբ. տորա էին Գուելքիանք, որի իւր կուսեր կոզմն էին: Այս երկու կոսակցութիւնը, որը լորին Գերմանիան եւ խալիբան արինձնեղութեամբը եւ կոստրածօր, անեցից դարեւոր կամանական ապառուած էին:

Թանն զայրացեալ ընդ այս գործ մատնութեան՝ յղեց նամակն կայսեր, որ իրավիկ լինելով բուռն կիրափի եւ տաստիութեամբ ուշաւ վարուիլ տաճարական ասպետաց նետ, խափանեց նոցա մուտք ի տարր քաղաքն, ի վր գարօքա նոցա զինուորական կարգաց մասնաւոր գօրքն: Ֆրէտէրիկ Բ. յանձնելով տէրութիւնն Ռիշար Ֆրէնմէր իւր մարածախտին, մաս ի նաւ ի 47 Մայիսի 1229 վերապառնալ ի Բրէնի:

Խ-Ն-Հ-Բ-Ռ-Շ-Հ-Ն 4259:

Կայսեր զնալէն զինի, Երաւասէմայ աէրութեան մեծաւեծք չկանեց ոն հնագանգել մ'որաջախտին. դուքաւ երկիրն զա՞ալիթուեց յանիշխանութիւն եւ պատն քարոզեց մի նոր խաչակրութիւն: Նաւարայի Թաղաւոր եւ Շամբայի կոմի թիրօն, Բրթայնի, Նըլիրի, Քարի կամքն եւ այդ Գաղղիոյ Վասարը խաստացան մասնակցել այդ արշաւանաց, որոց հրամանաւար վնակու էր վերատին Ֆրէտէրիկ Բ. բայց ի 4259 ամի հասանելով ի Լիսն հանուրց ժամանելին ընդունեցին կոնդակ պանից, որ հրամայէր քածանութիւ ի կոսորէ, զի նոր զժառութիւնք էին տեղի ունեցել. ումանք հընալանգեցին այս հրամանին, այլը ժամանեցին ի Պաղեստին ընդ որս եւ Նաւարայի Թաղաւորն. իսկոյն լուծեցին խաղաղաթիւնն, որ արել էր կոսորն Այուրեանց նետ եւ խաղացին ի Յունակը, Ասկարը, բայց ի 45 հոյեմ. յանգդասսու քմբանութով ցիր եւ ցան եղն եւ երկու կոմի ծերբակալ եղն: Եւ որովհետեւ վերատին մի քաղաքական պատերազմ էր ծագել Եզիդակոսի եւ Գամասկոսի սուլթանայ մէջ, քը քիսունեայք, որը նոյնպէս հերծեալ էին ի կուսակցութիւնս, միացան, ումանք Գամասկոսի արքայն, այլը Եզիդակոսի սուլթանին, սակայն նորանելները մարտել սուլթանի եւ նորա զաշնակցաց նետու նորամեանը աւերելով իւրեանց մուած երկիրներն առաջացան զէ պյարուսազէմ եւ առին այդ քաղաքդ ի 47 Սեպտեմ. 4244. Կողոպանեցին կործաննեցին սուրբ գերեզմանն, բայցին Թաղաւորաց շիրիմին եւ այրեցին ոսկերին: Ով որ ի բնակչաց Երուսաղէմայ պատշաճ չը սուրբային ծառալութեան՝ անգթարար խողսուղեց: Քրիստոնեայք միանալով Գամասկոսի եւ Եզիդակոսի սուլթանին նետ վերտոնին մի մեծ ջարդ ընդունեցին Հոկա: 48 ին մի եւ նոյն ամի. այդ պատերազմի մէջ կորան 542 ասճարականը, 525 ասկեաք սորոյն Յովինանու եւ 46,000 մետեակը, միայն 500 տաճարականը, 26 ասանչականը եւ 5 թեւտոնիան ասպետը մատապուրծ փախան:

դասորութիւնն չկար արեգական ներքոյ, ճեպով Թաղեց սուրբ երկիրն լրաներով իւր ամուսինն եւ Թագն:

Մի տարբաց յետոյ Նաւարայի Թաղաւոր Ռիշարն՝ եղացր Հենրիկոս Գ-ի արքային Անգլիոյ ժամանեց ի Պաղեստին, բայց որովհետեւ վկարողացան համուգել երկու կարդին ի հաշտութիւն, բաւականացաւ միայն անել մի կարգադրութիւն սովորանաց հիտ, որով Երուսալէմ, Ասկարըն եւ Տիրէրիա մնաց ըրբիստոնէից. Ռիշար յանձնեց այդ քաղաքը Ֆրէտէրիկոս Բ-ի պաշտօնէից:

Մի նոր հակառակորդ Հանգիսացաւ յասպարիզի ընդդէմ բրիստոնէից նոր հակառակորդ մի՛ որոյ անունն անկամ չդիմէին. զա էր Խորիսաննեան ցեղն, բնակիչք կասպեան ծովու եւ Հնդկաստանի մէջ եղեալ մի տէրութիւն, որին վախճան էին տուել Մանգոր. առաջնորդութեամբ ձեւալէզտինի իւրեանց վերջին Թաղաւորի որդույ գուրս էին եկել իւրեանց հայրենիրէն իւրեանց կանանց, մանկուեաց եւ խաշանց նետ, ու կորուսանելով իւրեանց իշխանն՝ ի Միջագետ հասել էին ի Սիրիա: Եզիդակոսի սուլթան Սալէհն տեսանելիալ, որ բրիստոնէայք առաւել համակրութիւն են յայտնում իւր ախայեան Գամասկոսի սուլթանին, սակայն նորանելները մարտել սուլթանի եւ նորա զաշնակցաց նետու նորամեանը աւերելով իւրեանց մուած երկիրներն առաջացան զէ պյարուսազէմ եւ առին այդ քաղաքդ ի 47 Սեպտեմ.

4244. Կողոպանեցին կործաննեցին սուրբ գերեզմանն, բայցին Թաղաւորաց շիրիմին եւ այրեցին ոսկերին: Ով որ ի բնակչաց Երուսաղէմայ պատշաճ չը սուրբային ծառալութեան՝ անգթարար խողսուղեց: Քրիստոնեայք միանալով Գամասկոսի եւ Եզիդակոսի սուլթանին նետ վերտոնին մի մեծ ջարդ ընդունեցին Հոկա: 48 ին մի եւ նոյն ամի. այդ պատերազմի մէջ կորան 542 ասճարականը, 525 ասկեաք սորոյն Յովինանու եւ 46,000 մետեակը, միայն 500 տաճարականը, 26 ասանչականը եւ 5 թեւտոնիան ասպետը մատապուրծ փախան:

ԳԼ. Ա Խ Թ Ե Ր Ո Ւ Ր Դ.

Վ Ա Ր + Ա Ր Բ Շ Ա Ն Լ Ո Ւ Ր Ո Ւ Ր Ե Լ Ի Շ Ա Ն Ե Լ .

Լուգովիկոս Ը. Առաւծ, հայր սրբոյն Լուգովիկոսի Ալյանսն քաղաքի պաշարմանէն զինի երբ վերադառնայր ի Փարբկ, մի սաստիկ հիւսանդութեան ենթարկութիւնը յէտուու յշ Հոկտ. 1226 ամի: Մեռնելին յառաջ, Հիմանալով իւր կենաց վախճանն սկսաւ ի Կարդ ածել իւր գործերն. յատնեց աւրութեան աւագաց որ իւր կամին է՝ զի իւր ամուսին ըանց Կասային վինի խնամակալունի տէրութեան մինչ իւր սրգույ Լուիի յարրունս հասանեն, զի նա յայնժամ երկուտասանամեայ էր: Արքայի մահուանէն զինի Քանչ՝ խոնե՞, խելացի եւ առարինի թագուհին լաւ զգալով թէ որքան աղետարեր է ժամանակի կորուստն, փունացաւ օծանել զԼուի ի 20 Նոյեմ. 1226 ամի: Թէ եւ ի հանդիսի չկային երեւելի իշխանն, սակայն թագուհին ի նկատ ունենալով զանդադանաց չարաքատիկ և արքասիքն չպատեց օծման իրաւունքն սկատկանէր Հուեմսի արքեպիսկոպոսին, բայց նորա վիճակն ի պարասա հան գտանուելով՝ Սուասօնի եպիսկոպոսին անկառ այդ պահիւը. ծանօթութիւն չը պատճառելոյ աղադառ, այս միայն ասեմբ, որ արարութիւնն վերջունակէն յետոյ նորատի արքայն, որ այդ պարագայում զիտէր կշուել իւր իշխանութիւնն նստաւ յաթու պատուեալ վայելասիւ. Եպիսկոպոսն զրաւ ի մեռն նորա զաւագանն եւ արդարութեան ազն, բոլոր հանդիսականն եկին հաւատարմութեան երգումն տալ. ինքն Լուգովիկոս դուդոզում էր այս բառերս արտաքիրելով — « երդում, որ իմ իշխանութիւնն ընդ միշտ զործ դնեմ ի փառս Աստուծոյ, ի պաշտպանութիւն Ս Եկեղեցւոյ եւ ի բարօրութիւնն հպատակացս: » Եւ ըստ չորրորդ կամոնաց Լատրանի ժողովիցն Լուի թ. երդուց բնաշինց առնել բոլոր հերետիկոսըր:

Քանչ Կաստիլ այն իշխանութիւն է, որոյ խոնեմութեան, քրութեան, զործունէութեան, բացութեան յիշատակն պիտի յաւերժանայ եւ յարգելի հանդիսանայ ի Գաղղիացիս: Նորա միակ նոպն էր պաշապանն պիտութիւնն ի խոռովութեանց, եղծանել իւր սրգույ թշնամեաց դիտաւորութիւնը եւ նմին բազում բարեկամ գտանելոց: Իւր սրաւես սիրան քաջ տեղեկացաւ թէ մօտ էր մի ապստամբութեան ճակթիւն,

ուստի փութաց առաջն առնուլ: Ըմբռստաց զիստորքն էին Շամպայնի զուրս Իւիքոդ դ. և, Բիէր Բըլթայնի Մօլլէրկ (վատ մարդ) մականուանեալ զուրսն, Մարշի կոմս Հուզուպիշիւան, որ ամու նացել էր Յովիննէս Աներկիյ Անդրեյոյ թագաւորի որք կնոշ հետ:

Բլանշ երբեմն իւր մտաց աղջեցութեամբ, երբեմն իւր բաղդր եւ սարգատէր վարուք յաղթեց այդ ասենին: Շամպայն կոմմն, որ առաջինն էր եղել ապստամբութեան դրօշակ պարզօնն, դարձեալ առաջինն եղել հնագանոօզ:

Իրաց վիճակն ի խաղաղութեան գտանուելով, թագուհին սկսաւ մտանել ի բանակցութիւն Ֆրէտէրիկ կայսեր մետ, որ խոստացաւ յարակցութիւն չառնել Գաղղիոյ դէմ Անդրեյաց արքային հետ:

Թէպէտ եւ պետութեան գործոց նոծութիւնն եւ բազմութիւնն ի գրադմանն ժգէին խնամակալուհին, սակայն իւր զգոնէութեամբ ժամանակ էր գտանում դասախարակել իւր որդին. Ժամանակակից պատմագիրը զացան աւանդել մեզ ո՞վ էր Լուիի գտափարաբակն, միայն դիտեմի ի գրութիւնս պարոն Ֆուանվիլի ժամանակակից մասնենադրի եւ խորհրդադիցին Լուգովիկոսի, որ զշխոյն օյնչ չը խնայից հայթայթել իւր որգույն ընդունակ եւ առօքինի անծինք: Խնամակալու ևյ զիստար նկրտմանը էին ազել նորատի արքայի հոգւոյ մէջ Աստուծոյ յարգանքն եւ իսկական ստաբինութիւնը: Զիդ տարիններ Լուի իւր մտաց մէջ ըմբռնեց եւ յիշեց իւր մօր այս խօսքն, որ ի պատանեկութեան իւր ասել էր. « Որդեակ, ծընար դու Թագաւոր, սիրեմ զրեզ մի ճշմարիս մօր գորովանօք, բայց նախամեծար համարիմ տեսամել մանդ, քան մի մանացու մեղք զործելու »:

Ի մոռացման չոտին նաեւ զիտութեանց ուսումն այն դարուց իմացածին չափ, զի զիտութիւնը զին շատ չափաւորեալը էին. գտով ստամբան ճիւղին, զիտէր միայն իւր նախորդ թագաւորաց պատմութիւնը, որ քալէին Թագաւորութեան յատուկ ժամանակագրութիւններից: Երբ մեծ զրուատանը ներբռողն զԼուի՝ զի զիտէր նա զրել (ըստ որում այն դարու մեծ իշխանը անզամ իւրեանց անունն ստորագրել զիտէլն), այլ եւ հասկանում էր Սուրբ Գրու Լատինականն:

(Ե-Ր-Ն-Ն-Է-Լ-Է-Լ-)